



# ՕՐԱԳԻՐ ԶՄԻՒՆՆԵՐ

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՆՔԻՏՐԱԿԱՆ

ՅԵՐՍԵՐՈՐԴ ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԶՄԻՒՆՆԵՐ ԾԱԲԱԹ 29 ՆՈՅԵՄԲԵՐ 1875 ԹԻԻ 1028

### ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հերթակողին շրջակայ տեղումնքը թէպէտև անսահման պատերազմական դէպքեր կը պատահին ի մէջ ապստամբաց և օսմանեան կայսերական զօրաց՝ որք գրեթէ միշտ յաղթական կը հանդիսանան, բայց այս յաղթութիւնքն՝ ըստ մեր կարծեաց, մեծ նշանակութիւն չեն կրնար ունենալ ապստամբական խռովութեան մօտաւոր վերջաւորութեանը համար: Քանզի Հերթակողին ապստամբութիւնն՝ Եւրոպական խնդիր մի եղած է, և մեծ տէրութիւնքն՝ ինչպէս յայտնի է ամենուրեք, միաբանութեամբ կաշխատին կարգադրել զայն դիւանդիտական բանակը: Եւ մեծ Բարձրագոյն Գրան: Այս բանակական բանակցութիւնքն՝ որոց նպատակն թուրքիոյ քրիստոնեայ հպատակաց ի վաղուց նորհալ և շնորհուրի քաղաքական իրաւանց և ազատութեանց ճիշտ գործադրութիւնն է, այս բանախօսութիւնքն՝ կըսեմք, յաջող չաւրի մէջ կը գտնուին: Վասնզի օգոստոս Սուլթանն՝ նկատողութեան առնելով իւր գաշակից մեծագոր տէրութեանց բարեկամական առաջարկութիւնները և շարժեալ ի մարդասիրական գացմանց իւրոց, յօժարամիտ խոստացաւ նորանոր վարչական բարեկարգութեամբք, բարեօրէն իւր քրիստոնեայ հպատակաց վիճակը:

Ոչք են այս նոր գործադրելի բարեկարգութիւնքն. անշուշտ տակաւին ոչ ոք գիտէ. վասնզի պաշտօնագէտ հրատարակեալ չեն, գուցէ և տակաւին ոչ են որոշեալ: Այսու ամենայն Եւրոպիոյ լրագիրք վարչական զանազան սնորհակցութիւններ կը հրատարակեն իւր շնորհեալ վեհանաճարար ի մեծագոր Սուլթանէն ի

նպատակը քրիստոնեայ հպատակաց ընդհանրապէս, և մասնաւորապէս Հերթակողին և Պոսնիայի բնակչաց:

Հետեւեալ նամակն՝ որ ի կ. Պոլսոյ յուղարկուած է ՄԱՆՏ լրագրոյն, յորմէ քաղերով՝ Չմիւռնոյ Էմբարտիւ լրագիրն ևս կը հրատարակէ, կրնայ գաղափար մի տալ մեր ընթերցողաց յիշեալ վարչական նոր տնօրէնութեանց վրայօք:

«Գիտէք անշուշտ, որ զինի Պայրամի տօնախմբութեանց Ռուսիոյ դեսպան իկնաթիէֆ զօրպետն մասնաւոր ունիդութիւն մի ունեցաւ ի վեհա. Սուլթանէն: Այս ունիդութեան միջոցին՝ որ երկար եղև, զօրպետն բացատրեց Ն. Վեհափառութեան զճշմարիտ կացութիւնն օսմանեան կայսերութեան և յայտնեց նմա զվիակ դարմանն զոր պէտք է ի գործ դնել այժմ. այսինքն կատարեալ հաւատարմութիւն շնորհել իւր քրիստոնեայ հպատակաց: Իկնաթիէֆ զօրպետն ոչ միայն յանուն իւր կառավարութեան խօսեցաւ, այլև ի կողմանէ Եւրոպիոյ բազում կառավարութեանց, և ի մասին Մեծ-Եպարգոսութեան. վասնզի նա միայն կարող է հաւատարմաբար և կատարելապէս գործադրել զհայրական իմաստուն տնօրէնութիւնս՝ զվճարեալն ինքնայօժար ի Նորին վեհափառութեանէ: Ինչ տեսակ տնօրէնութիւնք են այսօրիկ: Ոչ ոք գիտէ տակաւին թէ աստ և թէ յետագայ: Թէև հաւաստեալ գիտեն թէ մարդասիրական շնորհմունք պիտի լինին. բայց ինչ տես-

ակ շնորհմունք լինեն ոչ ոք գիտէ: Արդ՝ ես կարծեմ թէ կարողեմ և գրեթէ առանց վախճալութե կը լրջալիմ, այժմէն ծանուցանել ձեզ զգլխաւոր տնօրէնութիւններն քաղաքական բարեկարգութեանց, որք պիտի հրատարակուին անյապաղ:

«Ամեն գաւառաց մէջ՝ ուր քրիստոնեայ տարրն մեծամասնութիւն մի կը կազմէ, ընդհանուր կառավարիչքն (վալի) և կառավարիչքն (միւլթեսարըֆ և գայմագամ) քրիստոնեայ պիտի լինին. և այս ամեն պաշտօնաբաշխութիւնքն անմիջապէս տեղի պիտի ունենան: Ի մասին դատաստանական իրաւանց, դատական ատենի առջև անխտրաբար ամենուրեք հաւասարութիւնն պիտի հրատարակուի. և նախ քան զամենայն քրիստոնեայ երգման մեծ խնդիր պիտի լուծուի չարկերուն գալով, տասանորդապետք (էօշլուրճի) յետ այսորիկ կառավարութեան կողմանէ պիտի չկարգուին, որ պատճառ կը լինէր զանազան ընդարձակ զեղծմանց, այլ ուղղակի իւրաքանչիւր գիւղաքաղաքին ժողովրդեան կողմանէ պիտի ընտրուին: Ի մասին հասարակաց անգործութեան պահպանութեան, պահպան զինուորաց (զարթիէ) երեք չորրորդ մասն ի քրիստոնեայ պիտի առնուի և մէկ չորրորդն ի մահմետականաց: Վերջապէս զինուորական տուրքը (պէտէլիէ) յետ այսորիկ պիտի չվճարուի սկսեալ ի ծննդէն քրիստոնեայ արու զաւակի մը, այլ սկսեալ նորա 21 տարին լընցնելէն: Բաց յայսցանէ, քրիստոնեայ պատանեակքն պիտի ընդունուին կ. Պոլսոյ զինուորական դպրատանց մէջ:

«Այս նոր բարեկարգութիւնքն պիտի հրատարակուին Հաթի-Հիւմայունի ձևով, զոր Նորին կայսերական վեհափառութիւնն պիտի հակառակն, Օծեալ գլխոյ մի, որոյ համար ասաց Տէր. «Մի մերձենայք յօծեալն իմ և ի մարգարէս իմ՝ մի մեղանչէք», յիրաւի և յանխրաւի գործած յանցանքները ի համար արկանելով՝ դատելու ելած ես վրէժխնդրութեան չար ոգւով, հակառակ Աստուծոյ կամաց, որ կը գոչէ մարգարէին ձեռօք. «Իմ է վրէժխնդրութիւն և ես հատուցից»: Ասով ուրիշ բան չես ըրած, այլ Աստուծոյ յատկացեալ պաշտօն մի յախըտակելով դատաւոր կընտախ ի վերայ երկրի: Դու կընմանիս Քամայ՝ որ զիւր հօրը մերկութիւնը տեսնելով, վրանէն դուրս ելած եղբարցը մէջ հրատարակեց. նա ընկալաւ անձեմս իւր հօրէն. դու պիտի ընդունիս նոյնը յԱստուծոյ, որոյ՝ ինչպէս ըսի, Աստուածական պաշտօնը յափշտակեցիր: Դու, ինչպէս կը խոստովանիս, Եկեղեցւոյ գլխաւոր պաշտօնէի մի մեծամեծ ու քստմունի եղեւները հրատարակելու միտք չունէիր, եթէ այն ամենափոքր պահասութիւնը չգործէր, այսինքն եթէ զքեզ վանքէն արտաքսեալ չհամբաւէր ՄԱՄՂՈՅ միջոցաւ. եթէ ըստոյ է ՄԱՄՂՈՅ հրատարակածը կաթողիկոսին թելադրութեամբն եղած ըլլալը: Դու կը պարծենաս՝ քո բարոյականութիւնը անստղիւտ պահելու համար մինչև անգամ այլոց ստախօսութիւնը դատապարտելով, Սանտալեան Ստեփան եպիսկոպոսի համար «եկեղեցական հագուստը և գլուխը չափիսա դերը վիէննա դացեր է» ըսելին ուրանալ, Ռուսմուխի Պուլար եպիսկոպոսի նման անծանօթ անձինք վկայ կը բերես յիշեալ զրպարտութեան սուտ լինելուն: Եթէ ես նոյն գէպքին մասին քո ստախօսութիւնը հաստատելու երեսմ, ինչ պիտի ըսես, խօսէ ինձ ուրեմն, վէննայէն ի թրեատ գնացած ժամանակը վեհալ մէջ հետք եղող իւր 32 տարեկան,

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Աղիքաւորիոյ Պօղոս—Պէյեան ազգային դպրոցն դասատու պարոն Տ. Հ. Թ. Սաւայեանց պատանիին, որ սուրբ Երուսաղեմայ ազգային վանուց մեջ անկայն արժանաւորութեամբ շատ տարիներ քրտորութեան պաշտօն վարած է, գնեստեալ կարեւոր յօդուածն յուղարկեալ է մեզ ի հրատարակութիւն. որով ջարբաբար կը դատապարտէ Յ. Հովսեփեան անբարոյական անձին ազգատեաց յանդուրան ընթացքը:

Թ. Հովսեփեան ստորագրութեամբ վիճակի տակալ յայտարարութեան պարսաւթութիւնը այսօրերս գործադրաբար ձեռքս անցաւ. յաւօք ու մորմնքով կարգացի, և կրկնակի զայրութիւնով զգածուեցայ. մին՝ յիշեալ հրատարակութեան առարկայ եղող Օծեալ գլխոյն գէմ, երկրորդը ի հրատարակ հանելու ժպրհող մեղապարտ իկնակին գէմ: Մեք, ըստորում ակնաստես ինք եղեւթեանց, ուստի յանդգնութիւն ըրած կը լինիմք դատողութեան ներքև առնելու թէ ըստ ինքեան պատմած իրագործութիւնները, որ Ս. Էջմիածնի Սինօգէն աւելի գերագոյն ժողովի մի դատաստանի ենթարկելի է, և թէ պատմութեան մինչև որ աստիճանի հաւանական լինելը և քանի զար ճշմարտութիւն մէջը պարունակելը չգիտնալուս. ուստի տրամաբանական ճշմարտութենէ մի կրնանք հասու լինել, եթէ քիչ շատ ուշագրութեամբ կարդանք և գորղին ուղեղն և սրտին զգացմանց և կրկնը թափանցենք. և մեր ընելիքն ալ այս է:

Ես, եթէ կընենք ընթերցողք, պահ մի կուզեմ ըստ նկարագրին՝ առանց նշանախեց մի գորու ձգելու՝ ընդունիլ Թ. Հովսեփեանի պատ-

մած եղեւթութիւնները, ենթագրելով զկաթողիկոսն, ոչ իւր Պապ անսխալական և անմեղ, այլ իւր մարդ մահկանացու և սխալական, յեցեալ յայն բան Ս. Գրոց թէ՛ Չիք ոք բարի բայց մի Աստուած: Սակայն քանի մի հարցումներ ունիմ պարսաւթութիւն հեղինակին ուղղելիք. և կուզեմ խօսիլ մանաւանդ ոչ իրեն մտաց հետ, այլ սրտին և խղճին հետ:

Դու, Թ. Հովսեփեան, ութ տարիէն ի վեր է, ինչպէս կերևի, կաթողիկոսի ծառայութեան մէջ կը գտնուիս. եթէ նա գէշ մարդ է, միջի է, հարկաւ դու զնա ճանչցած ժամանակէն և վանուց ծառայութեան մէջ մտած օրէն ի վեր այնպէս էր. եթէ նոյն ժամանակէն ի վեր այնպէս էր, ուրեմն և դու նորա մեղսակից ես այդչափ ժամանակ քովը մնալով լուրովդ և նորա մտղութիւնները չյցելովդ և չողոքորդելովդ: Դու ունէիր անշուշտ նորամէ արտաքոյ կարգի օգուտ մի, պարզ և մի ստանալու յոյս, զի տեսնելով նորա այլոց յանխորհուրդս արած շուայլ պարգևները, բերնիդ ջրերը կը վաղցնէիր, և այն պատճառով խիստ էիր աչքերդ. և յետոյ տեսնելով քո ակնկալութեանցդ ի գերև երևելը առեր քալեր ես, և հիմայ քո լեզուիդ կուտաս վրէժխնդրութեան մի տարապարտ ոյժք: Դու, եթէ կորիճ էիր և առաքինի և անստղիւտ բարոյականի տէր, գայթակղութեան առաջին դէպք մի նկատելուդ, պէտք էիր մեկնիլ սուրբ Աթուէն, և նորա դատաստանը թողուլ Անոր՝ որ զնա Դէտ կարգած է բովանդակ ժողովրդեան մի: Դու, եթէ ունէիր քաջութիւն, փոխանակ արեամբ զարիւն լուալու, արտասուքը միայն ջանայիր խիղճ մաքրել, և նորա պատճառած գայդակղութեամբ հողիդ ու միտքդ կաժօքդ սևացուցած բիծերը ջնջել: Դու, ընդ-

հակառակն, Օծեալ գլխոյ մի, որոյ համար ասաց Տէր. «Մի մերձենայք յօծեալն իմ և ի մարգարէս իմ՝ մի մեղանչէք», յիրաւի և յանխրաւի գործած յանցանքները ի համար արկանելով՝ դատելու ելած ես վրէժխնդրութեան չար ոգւով, հակառակ Աստուծոյ կամաց, որ կը գոչէ մարգարէին ձեռօք. «Իմ է վրէժխնդրութիւն և ես հատուցից»: Ասով ուրիշ բան չես ըրած, այլ Աստուծոյ յատկացեալ պաշտօն մի յախըտակելով դատաւոր կընտախ ի վերայ երկրի: Դու կընմանիս Քամայ՝ որ զիւր հօրը մերկութիւնը տեսնելով, վրանէն դուրս ելած եղբարցը մէջ հրատարակեց. նա ընկալաւ անձեմս իւր հօրէն. դու պիտի ընդունիս նոյնը յԱստուծոյ, որոյ՝ ինչպէս ըսի, Աստուածական պաշտօնը յափշտակեցիր: Դու, ինչպէս կը խոստովանիս, Եկեղեցւոյ գլխաւոր պաշտօնէի մի մեծամեծ ու քստմունի եղեւները հրատարակելու միտք չունէիր, եթէ այն ամենափոքր պահասութիւնը չգործէր, այսինքն եթէ զքեզ վանքէն արտաքսեալ չհամբաւէր ՄԱՄՂՈՅ միջոցաւ. եթէ ըստոյ է ՄԱՄՂՈՅ հրատարակածը կաթողիկոսին թելադրութեամբն եղած ըլլալը: Դու կը պարծենաս՝ քո բարոյականութիւնը անստղիւտ պահելու համար մինչև անգամ այլոց ստախօսութիւնը դատապարտելով, Սանտալեան Ստեփան եպիսկոպոսի համար «եկեղեցական հագուստը և գլուխը չափիսա դերը վիէննա դացեր է» ըսելին ուրանալ, Ռուսմուխի Պուլար եպիսկոպոսի նման անծանօթ անձինք վկայ կը բերես յիշեալ զրպարտութեան սուտ լինելուն: Եթէ ես նոյն գէպքին մասին քո ստախօսութիւնը հաստատելու երեսմ, ինչ պիտի ըսես, խօսէ ինձ ուրեմն, վէննայէն ի թրեատ գնացած ժամանակը վեհալ մէջ հետք եղող իւր 32 տարեկան,

ընթացումն ի Բարձրագոյն Գ.ու.ս.ն ի ներկայութեան տէրութեան նախարարաց, զիստաւոր պաշտօնատարաց և բոլոր գեւականաց, որք այս բանին համար յատկապէս պիտի հրահարուին: Այս Հաթիվի—Հիւմայունին միջազգային գործոյ մի արժէքն և նշանակութիւնը պիտի տրուի: Եւ որովհետեւ այս նոր բարեկարգութիւնը որչափ և ստիպողական լինին, հարկաւ ժամանակի կարօտ են կատարելագոյն ի գործ գրուելու համար, ոգոտաւ Սուլթանն յատուկ իշխանութիւն պիտի տայ բարձրա՝ Մահմաւ փաշային քանի մը տարուան համար: Այս կերպիւ, նոր բարեկարգութեամբ հանդերձ կառավարութեան պաշտօնէից անսխալութիւն անողութիւնն ևս ձեռք պիտի բերուի:

Ռուսոյ առաջին նախարար Գորգչաքով իշխանն Նոյեմ. 18ին հասաւ ի Պէրլին Պիզմարք իշխանին հետ տեսակցելու համար: Ըստ հասարակաց կարծեաց, այս տեսակցութիւնն Արևելեան գործոց վերաբերեալ ծանր խնդրոյ մի համար պիտի լինի, թէև Եւրոպիոյ պաշտօնական յայտարարութեանց նայելով, Հէրսել կալիֆին խնդիրն դրեթէ կարգադրեալ է համաձայնութեամբ մեծ տէրութեանց և Բարձրագոյն Դրան:

Յայտնի է թէ Եգիպտոսի ֆոխարքայն Սուէիչի ջրանցքին բնկերութեան բաժնէտոմսաց գրեթէ կէսին տէրն է: Ի մտ առուր Նորին Բարձրութիւնն ըստ խնդրոյ Անգլիոյ կառավարութեան վաճառեց նմա զիշխեալ բաժնէտոմսերն փոխանակ չորս միլիոն անգլիական լիւայից:

Մեծին Բրիտանիոյ օրագիրք կրգովեն կառավարութեան այս տնօրէնութիւնն զոր խոհական քաղաքականութեան արդիւնք կը համարին:

Կայսերական հրովարտակաւ, վսե Մէհէմէտ Բիւշտի փաշան կարնոյ վիլայէթին ընդհանուր կառավարիչ կարգեցաւ, և Այալնի գաւառին նախորդ վարի վսե Ահմէտ փաշան (Գայսեթլի), Ատանայի ընդհանուր կառավարիչ անուանեցաւ: Դարձեալ բարձրագոյն հրովարտակաւ, հասարակաց կրթութեան նախորդ տեսուչ վսեմաձէվտէթ փաշան Արդարութեան բարձրագոյն ատենին նախագահ անուանեցաւ փոխանակ

սեւամորուս, գլուխը շափխայով ու եւրոպական զգեստով, մեղամաղձոտ և մտայող դէմքով պրուսացի երկտասարգը աշխարհական էր թէ Հայ եպիսկոպոս մի որոյ համար պատմեցիր թէ սիրահարեալ լինելով աղջկան մի, և իւր սիրոյն առարկայն ձեռք ձգելու անկարող լինելով, մեղամաղձոտութեան մէջ ինկեր, և զոյն մոռնալով համար հետը ընկերացած էր յԵւրոպա ճանապարհորդելու, գուցէ անկէ գեղանին գբանելու համար Եւրոպիոյ մէջ: Ասա ինձ, սոյն սիրահարեալ համբաւած Սանտալեան եպիսկոպոսն չէր ինչ մտք սոյն ստուծիւնը կեղծելու համարձակելով, Հայ եպիսկոպոսի մի և հիւմայ գուցէ Հատին բազերայի բարոյականութե մտանցելը, զոր քո պարտաւած լի լի մէջ իբրև պատուաւոր անձ և «անբասիր վարուց» տէր մէկը կը ներկայացընես: Դու որ քո բարեկամիդ, քեզ հետ ի մահ և ի կեանս զուգընթացող անձին վարքը և անունը աղտոտելու լի լի չես ըներ, ատեւոյդ ինչպէս պիտի խնայես, յորմէ անտարակոյս մնասուած կերելիս նիւթագէտ:

Յ. Հովուան, ինչպէս չմտած եցիր որ անբնէն փախչելով կարկտի պիտի հանդիպիս ի Հոմոփախչելովդ կաթողիկոսի մի գայթակղութենէ խոյս տալով ուրիշ կաթողիկոսի (Հասունին ոտքերը լիղելու գացիր, Դու չես մտածեր որ անմեղ Ամոս մի թողով հեռանալով Պորճիաներու անլուր եղեռնագործութիւններով մինչև անգամ մարդասպանութեամբ պղծեալ Աթոռոյ մի ոտքը տարիս դրեզ նետեցիր և քո սիրահարեալ ընկերդ մէկտեղ Մտած է որ Հոմոսոյ մէջ ամեն մէկ քայլ նետած տեղը Հայ կաթողիկոսի մի մտքն անգամ չանցած սարսափելի սոճիւններով կնքուած է մտած է որ Հոմոսոյ մէջ քո առած շունչը Յովհաննաս պարտահոյն նման Հատին կաթողիկոսի (պոպի) գժփայլին

վսեմա Միթ հատ փաշային որ հրաժարեցաւ: Արաւքին գործոց նախորդ պաշտօնեաց վսե Սալիֆէթ փաշան հասարակաց կրթութեան տեսուչ կարգեցաւ:

—Կըհաւաստեն թէ Բարձրագոյն Դրան արտաքին գործոց թղթակցութեան գիւանատան տնօրէն վսեմա Համաձէեան Սարգիս էֆէնտին իւր հրաժարականն տուեր է:

—Կ. Պոլսոյ լրագիրներն բարձրագոյն Գաղիլ Մուստաֆա փաշային մահը կը ըմբոստանեն որ ինչպէս յայտնի է, Եգիպտոսի խրատիլին եղբայրն էր: Նորին Բարձրութիւնն որոյ պալատն իւրականար է, ժամանակէ մը ի վեր անկողնոյ կը ծառայէր: Հանդուցելոյն յուղարկուորութիւնն ամոյս ջիւն մեծ փառօք կատարուեր է:

### ԱՂԳԱՅԻՆ

Ի Հնդկաստան ան մեզ յուղարկեալ հետեւեալ նամակն, որ ի Կազային ցաւալի տեղեկութեամբ, խիստ տխուր տպաւորութիւն պատճառեաց ի վերայ մեր, եւ անտարակոյս եմք թէ իւրաքանչիւր ազգուսեր ընթերցող միեւնոյն զգացմամբ ունի նամակի:

Կալկաթա, 6 Նոյեմբեր 1875

Յարգոյ խմբագիր Արշալուսի:  
Ներքէք մեզ կէթէ անձանօթարար համարձակում եմք այս գիրն ձեռ յուղարկել. բայց քննաչունի որովհետեւ լրագրաց տան գուռն միշտ բաց պարտի լինել լուրեր գրողաց առաջի: Ներկայ 15 տարի անցեալ է, որ ես մեռւմ եմ ի Հնդկաստան մասնաւոր առեւտրովք ի Կալկաթա, ի Գաքա և ի Բրաննատան, և միշտ ձեր կազէթն փափաքանք կարդացել եմ և ուրախ բանեղու վրայ ուրախացել և տխուր բաներու վրայ ցաւել եմ: Այս օրերումս 1023 թիւ ձեր Արշալուսի ևս կարդացի, որուն մէջ Հնդկաստանի վերաբերեալ սխալ տեղեկութիւններ տեսնելով, կամեցայ ձեզ յայտնել:

Նախ վառն ճառին տէր Գիոնէսիոսի, որ ասէք թէ ընթերցաւ զայն ի տաճարի Ս. Եկեղեցւոյն ի վերայ գողալի հանգուցեալ պարոն ֆոլմասայ Արգարեան: Այս բանս այնքան անհիմն է, որպէս թէ մին ասէր թէ երբ օրական լուսինն որպէս 16 օրական տեսի բոլորեալ երկնքումս: Սխալն ես չէի յեկեղեցին, այլ յուղարկուորութեան եկող բաղում ազգայինք

եղեռնութեան արձանագրութիւնն: Մտածէ անգամ մի որ թագէտի աթոռը Պետրոսի աթոռոյն նման մեղաց պատուին իւր արգանդին մէջ կրելով ժողովրդեան առաջնորդող պատուհի չէ ունեցած: Կարգավարութեան վարքը և ուսիր մնացեալները չեմ ուզեր գրելու պարտաւել Հոմոսոյ եւրոպա նշանաւոր պապից բարոյականութիւնը նրկարգութեամբ: Բայց այսու ամենայնիւ ցաւ եղաւ ինձ, Յ. Հովուան, քեզ չվերաբերեալ այդպիսի մեծ հոգ մի ախմայ ստանձնելուդ: Պէտք էր մտածել որ կաթողիկոսի մի անբարոյական գործերը, իբր պաշտօնական ընդհանուր ազգին կը վերաբերի ի քննին առնուլ. ըստորում հանրութեան զգացմանց կը գալի և ոչ լով Հովուանի անոր պահանջութեանցը քեզ վերաբերելի մտքը միմիայն «ես զմանք արտաքսեցի» ըսելն է, ինչպէս կը վկայեն ուստի քո պարտաւորութիւնդ էր այդ խօսքին զբարտաւորութիւն լինելը միայն հաստատես, ինչպէս որ ըրած էիր պատուոյ վկայագրերդ մէջ ընկելով թէպէտ այդ օրինակ վկայագրերու ինչ արժէք ունենալը ես չու կը ճանաչեմ քսան տարուց ի վեր երուսդէ մի վանուց մէջ գրադրութիւն ըրած ժամանակն այդպիսի վկայագրեր շատ գրած լինելուս: Այն թողութեք բայց գիտեա գու Յ. Հովուան, որ քը թիրարտէնի մի խօսքը քան զՍ. Գրոյը նախապատիւ բռնելով, որ կըսէ «Չքահանայս ժողովրդեան քո մի բախտանայ» — և թէ «Ծածկեն զթ շնամութիւն չըթ ունք արդարք իսկ որ ի վեր հանեն զբանբասանս անգգամք են», համոզեր ես գու զքեզ որ մուլութիւնները խայտառակելով ու յանդիմանելով կուղղին և զայս օգուտ կը հասնարիս: Մինչև ցայսօր որ եկեղեցականք, որ չբախտէ իրենց ապօրինաւոր գործոց ի հրապարակ ելնելովը պատկառեցան և ուղղեցան ընդհանուր անլի սաստիկա

կային, և տեսին որ ոչ ճառ կարդացվեցաւ և ոչ տէր Գիոնէսիոս պաշտօն կատարեց քահանայից հետ. այլ առանց փիլոսոփի դատուն իբրև սգաւոր կանգնած էր. բայց եթէ գիրքն միայն գնացած և կարդացած լինի գերեզմանին վերայ ծածուկ որ մարդ չիմանայ, այն ինքն միայն գիտէ: (1)

Ներհակ այս կեղծեալ ճառին, զարմանալով եղև թէ ինձ և թէ այլ մտադիր իմացողաց, զի հանդուցելոյն թագման սովորական կարգն ևս ամբողջ չկատարվեցաւ, այլ 2 Պոլսոյ, 2 Ալեքսանդրի և մին աթոթք հանդերձ շարականներով եկեղեցւոյն մէջ պահանջեցան, նոյնպէս գերեզմանին վրայ, և այլն: Կարելի էր նկատել եղանակի շեղումը ինչն, զի հանդիսականաց քրտուք հատին: Բայց ոչ այլ հասարակապէս իմացելու թէ ներկայիս սովորութիւնն քահանայացի յայտնա եղեալ, որք զմեռեալս ևս զրկեն վերջին օրհնութեանց և յաղօթից: Քանզի զվստիկաւ առուրց մեռաւ և պարոն Գարտան ի կան (իմ յատուկ բարերարն), որոյ թաղման ներկայ էր և գերաւ տէր Գրիգորիս սրբազան Առաջնորդն մեր. բայց և այնպէս դժբաղդարար սրահ հանգստեան պաշտօնն ևս ցաւալի թերութեամբ կատարվեցաւ:

Երկրորդն այն է, զի ասէք իբր Կ. Պոլսոյ Ս. ՐԱԿԻԻԹ թերթն բարկացած է ի վերայ Արշալուսի, իբր թէ Հնդկաստանի կազէթ լինելով չէ կարողացել ազգութեան մէջ վսե պահել նախնայականութեան զգացումն. որոյ պատասխանն թէպէտ գուք տուեալ էք լի արդարութեամբ, մանաւանդ սիրով և խնամարձութեամբ, բայց եթէ ՕՐԱԳԻՍԻԹ թողութիւն տայէ մեզ ունիմ և ես իմ նշմարանքն առլ և ասել թէ

(1) Այս քահանայի անցիցն պատմութիւնն շատ երկար եւ գզուելի է ասեմ. բայց մեր կարճն գրեցուք: Սա կարգվում է Բուրբալի բեմին քահանայ. բայց արքեպիսկոպոս բաղում անտեղութիւնս գործելոյ յետոյ, բողեալ գրեմն զիմում է ի կալկաթա եւ ընդմիջում է բեմի մեզ, միեղդեմ սորա նման այլ մի քահանայ Բասարայոս: Իր բեմն բողած եւ տեղս եկած լինելով երկու տարուց ի վեր մեր եկեղեցւոյն մեծութեամբ անկեղանցումն աղքատաց նետ մնում է... Ինչ է պատճառն արդեօք որ յերկուց քահանայացի միոյն անկարգ ընթացքն ներդաւտութեամբ նկատուեալ է միտոյնք խստութեամբ. — վասնզի մին տէր և պաշտպան ունի ի կալկաթա եւ միւսն ըսնի:

Ծանօ. նամակագրիմ.

ցուցին առ զայրոյթ սրտերնուն «արդ օգուտ չգոյանալէն զնա՝ հրատարակութենէ յառաջ եկած ու գալիք բարոյական և հոգևոր վնասներն ինչ ընենք: Չեր յայտարարութիւն տպելը ոչ ապաքէն բովանդակ ազգ մի անհնարին գայթակղութեան մէջ ձգել է. եթէ իւրաքանչիւր Հայ իբր ճշմարիտ ենթադրելու լինի պատասխանելով, ինչ սիրտ և ինչ բարեպաշտական ողբ պիտի ունենայ դէպ ի Ս. Գրիգորի աթոռը. ոչ միայն ներկայ այլև յաջորդ կաթողիկոսաց դէմ պիտի սնուցանեն հակաիր զգացումնք մի. և ոչ միայն յաջորդ այլև նախորդաց իսկ. թէև անոնք սուրբ եղած լինին: Ահա քեզ դեռ արեւ օրինակ մի և ապացոյց կուտայ նշանաւոր իբր բազմապետ մի, փեսսիմադ մի, որ դոյն յայտարարութենէ գայթակղելով մինչև Լուսաւոր չի նման և բոլոր քրիստոնէիցմէ պատուած օրոյնք էմ երկարելու իւր յանդուգն լեղուն, նա ազգը կործանեց և ոչ թէ կանգնեց ըսելով: Ասէ հրատարակութենէ ակնկալած բարութիւնը երանի թէ, Յ. Հովուան, առանց հրեշտակաւ առաջնորդութեան Սողոմէ ի Սեդուր փախչելովդ Ղովտի նմանելու և ոչ իւր կնոյք, որ իմ միաքն ու սիրտը ի Սողոմ թողով հակառակ պատուէրին յետս նայեցաւ ու դարձաւ արձան աղի: Դու այդ յայտարարութեամբ յետս նայեցար. ուսկէ փախչեր էիր, և եղար արձան աղի. այսուհետև ոչ վէմ կարես լինել Հոմոսոյ յու եկեղեցւոյ շինութեան ծառայելու, և ոչ ազ Պիոսի և Հասունի համագամ կերակրող համտալու. այլ Սողոմի և Սեդուրի մէջտեղը լայն մնաս նշանակ արհամարհութեան ընդհա. ազգին որովհետև նոյն իսկ Հոմոսոյ եկեղեցականութիւնը զգուսնօք կը պարտի քեզ նայելու, երբ մեք տածելու լինի որ դու Հայ ծնած և ութ տարիցի ի վեր Հայ կաթողիկոսի պաշտպանութեան ներք

տարին միութեան ազգի և պահպանութեան ե-  
կեղեցւոյ է կրօնն, որ շնորհակալ է զխառնոր ե-  
կեղեցականաց՝ այսինքն կաթողիկոսի, Պատ-  
րիարքաց և եպիսկոպոսաց և ոչ թէ աշխար-  
հական լրագրաց: Բայց և այնպէս Արշալայն նոյն  
պարտեաց մէջ թուրքութիւն արած չէ. թող քննի  
թէ շատ տարուց ՚ի վեր Արշալայն իւր Հնդկաս-  
տանի, համապատասխանից միշտ կարգալով զցա-  
ւայի վիճակ ազգին և եկեղեցւոյն, ունի հրատա-  
րակամ զայն իւր էջերուն մէջ. սակայն եթէ  
տանուտէրք անփոյթ մնացեալ իցեն և իւրեանց  
ականջն խցած վասն չլսելոյ, մեղքն ու՛մ է.  
կամ եթէ ճարտար բժիշկն հիւանդին ցաւը չի-  
մանայ և բժշկելուն փոյթ չտանի, դեղավաճա-  
ռին յանցանքն ինչ է: Ահա այսպէս եղած է և  
ինի լրագրաց ձայնի ազդեցութիւնն. սաս, ուր  
է լող ականջն կամ հոգացող սիրտն՝ որ վասն-  
գի առաջն կաշնու: Արդէն եկած հասած է  
վերջին փաստն. զինի սակաւ առուցը ՚ի ցա-  
ւորտի ճշմարտ ազդեցութեան, պիտի դարարին  
ամեն ազգային կրօնական զգացմունք այնպիսի  
զգայի կերպիւ, մինչ եթէ ֆրիստոսի Ս. Առաք-  
եալքն ՚ի դերեզմանէն վեր կենան, չկարեն  
զհնդկարնակ Հայերն իւրեանց առաջին դրեց  
և հաւատոյն մէջն բերել. որպէս ներկայ սրբա-  
զան Գրիգորիս արքեպիսկոպոսն աչօք տեսանե-  
լով՝ կարող է վկայել: Ափսոս, հազար փստոս  
և ունայն փստոս:

Ունիմ տալ ձեզ, յարգոյ խմբագիր, մի այլ  
ցաւալի տեղեկութիւն: Ամիս մի լինի, որ եկ-  
եալ է աստ վարդապետ կոչեցեալ Յակոբ Սիւն-  
եաց անուն ուն, որ զինքն տիեզերական վար-  
դապետ Արևորդի անունն է: Ասեն ոմանք թէ  
բանաբերեալ է Ս. Էջմիածնի վեհա. կաթողիկոսէ,  
ինչի սա մերձ մեր եկեղեցւոյն: Ատուած  
փրկէ թէ ինչ հայհոյութիւն հանէ բերանիցն  
թէ ինչ ամօթալի բան պատմէ Էջմիածնի վրայ.  
ոչ ՚ի կաթողիկոսն ինչպէ, ոչ ՚ի սինօզն, և ոչ  
յեպիսկոպոսուն և ՚ի վարդապետս Ս. Աթուոյն:  
Առա՛մն կասէ թէ սասանան ևս ժողովուրդ ու-  
նի. սորա մօտն ևս պակաս չեն աշակերտողք:  
Գովում են թէ շատ ճարտար և գիտուն անձն  
է. բայց սմանք ևս ասեն թէ զիւնհար և խել-  
քից պակաս մարդ է. ես աչօք չտեսի զինքն:  
Մնամ ձեզ

Խոնարհ եւ անճանօր բարեկամ:

Կ. Պօլսոյ ԼԻԱԳԻՒՄ պատուական թերթին մէջ  
շատ անգամ ազգային և քաղաքային ուղիղ և  
հեռատես խորհրդածութիւններ կընթեռնուածք

քե և նորա շնորհիւն հայ կերած, փոխանակ  
երախտագիտութեան ելեր ես և այսչափ լեզ-  
ուիդ կուտաս յիրաւի կամ յանիրաւի, ինչեր չի  
պիտի կարենաս խօսիլ անոնց դէմ ալ, եթէ որ  
մի իրբև մարդ մեղանչեն և կամ ծանր նայուածք  
մի արձակեն. քեզի դէմ. որչափ ծանր պիտի  
լինի իրենց՝ փորձեալն կրկին փորձելը:

Ո՛հ, որքան դառն է զգայուն անձի մի՛քանի  
որ կը յիշէ Հովուանի արարքը. մի անձի համար  
եկեղեցւոյ և կրօնի փոփոխութիւն ընել. կար-  
ծելով պղծեալ իւր մայրենի եկեղեցին՝ օտարի-  
նը դիմել անմեղ ու անբիժ համարելով զայն:  
Չմտած է՛ր, զասայլիք, որ նոյն խկ փոքրիկ  
եկեղեցին, զոր ֆրիստոս Տէրն մեր երկրիս վրայ  
եղած ժամանակ անձամբ կընդերկայացներ, գրե-  
տուեցաւ հան ալ գող Յուդայ մի, որ նոյն ըն-  
կերութեան զխառն մէջ անգամն ու դանձա-  
պետն էր, ինչպէս կըսէ Յովհաննէս. «Ձի գողէր  
և զարկն ինքն ունէր»: Սակայն ոչ ոք յԱռա-  
քեբոց և կամ յաշակերտաց թողոյց հեռացաւ  
Յիսուսի քովէն Յուդայի պատճառաւ:

Դու այնպիսի դէպքեր կը պատմես քո ատեր  
ւոյդ դէմ, որոնք միմիայն յիմարի կրնան սոռ-  
բողիլ ու ստի լու կընէիր որ այդ պակասութիւն  
կը բեր զինքը, և այն ժամանակ կը պարտաւոր-  
ելիր բոլոր ազգը գողուել, նորա անկումը պա-  
հանջելու և զինքը յիմարտնոցի մէջ դնելու. և  
յետոյ նորա յաջորդ ընտրել անսաղիւտ բարո-  
յականի տեր եպիսկոպոս մի. կարելի է Սան-  
տայճեանը. բայց չէ. նա ալ արտաուտոր կա-  
թողիկոսի մի ձեռնառուներ լինելով, անկարելի է  
որ հօրք բնաւորութեան մի փոքրիկ մասը ժա-  
ռանգած չլինի. և միթէ հաւանական չէ որ նոյն  
նպատակաւ փութաց դիմեց Հռոմայու քաւա-  
րանք մանելուն իրոյ յաւարանն Պրոպագանդիսայ,  
ուսկէ կը յուսամք որ ձեր շնորհիւ քիչ միջոցի  
մէջ մարքուելով, իր Մենտոր ձեռքէն բուճած

որ նորա Տնօրէն—խմբագիր մեծարգոյ Նիկ. Մ.  
Թիւրքէնտեան է ֆէնտիին լուսաւոր մտաց ար-  
դիւնքն են:

Սակայն Լրագրոյն ամսոյս 12 թուոյն մէջ աղ-  
գային երկար յօդուած մի կարդացինք, որ հե-  
տեւեալ տողերէն կըսկսի:

«Մեր ազգին մէջ մինչև որ աստիճան միու-  
թեան զգացում մը կենալուն և կարծեցեալ  
անմիաբանութեան խնդրոյն վրայօք անցեալ  
չարթու գրած յօդուածով մը ցոյց տուած էինք  
թէ մեր ազգն իր մէջ թէպէտ միութեան զգա-  
ցում մի ունի, սակայն տեական չէր այդ այլ  
թէ երբեմն պարագաներու առթիւ և կարևոր  
ու կենսական խնդրոց ատեն երևան ելնելով,  
պահ մը ետքը նորէն կանհետի, և ասոր ալ  
պատճառ ցոյց տուած էինք՝ մեր ազգին ապա-  
դային համար որոշ նպատակակէտ ունեցող քա-  
ղաքականութեան մը չգոյութիւնը. որով ամեն  
բան մեր մէջը միայն ներկային տեսութեամբ  
և ներկային վայրկեանական ազդեցութեանը  
տակ միայն կը կատարուի ու կանցնի»:

Լրագիրն եթէ լու բլբանած եմք իւր գրած-  
ներուն իմաստը, կուզէ հաստատել թէ մեր ազ-  
գըն ապագային մէջ որոշ նպատակակէտ մի չու-  
նենալուն համար, միութիւն և միաբանութիւն  
ալ չունի իւր մէջն: Եւ ինչ կրնայ լինել Հայոց  
ազգին որոշ նպատակակէտը ապագային մէջ.  
Ըստ մեզ ուրիշ բան չկրնար լինել բայց միայն  
նորա իմացական, բարոյական և նիւթական  
յառաջադիմութիւնն: Եւ այս յառաջադիմու-  
թիւնն կամ ապագային մէջ որոշ նպատակա-  
կէտն, զոր մեր ազգն չունի, կըսէ Լրագիրն,  
ինչու՛ն ՚ի գործ չգրուիր, մանաւանդ յորմէ հետէ  
ազգային կարգադրութիւն մի ունիմք (որում  
Սահմանադրութիւն փառաւոր անունն տուած  
եմք), վասնզի միութիւն և միաբանութիւն չու-  
նիմք մէջերնիս, վասնզի ազգային երկպառա-  
կութիւնն ամեն հայաբնակ քաղաքաց մէջ կը  
տիրէ, և մանաւանդ ՚ի Կ. Պօլսոյ. և այս պատ-  
ճառաւ է որ ամեն տեղ ուսումնարաններն ե-  
րեսի վերայ մտացած, փոխանակ յառաջադի-  
մելու ետ ետ կերթան:

«Երբ ազգ մի իրեն յատուկ քաղաքական-  
ութիւն չունի, այդ ազգը յառաջադիմութիւն

կառաջնորդեա կրկին քո Տելեմաքին իւր հայ-  
րենի յարկը անարատ և արդար ինչպէս որ ես  
դու, Յ. Հովուան, ֆանդի քո արգարութեան  
վտանգելով նախայարձակ եղար քարածիգ լինե-  
լու ամբաստանելոյդ. իբր մեղաւոր կնկանը վրայ  
զոր ֆրիստոս չգատապարտեց երբ տեսաւ որ  
ամբաստանողը իւրաքանչիւր զիւր մեղքն յիշե-  
լով մի առ մի աներևութացեր էին: Ո՛ւր են,  
հարցուց հեզն Յիսուս. ոչ ոք չէ գատապարտեր  
դքեզ, ուրեմն ես ալ չեմ գատապարտեր: Եթէ  
յայտնեալէ մի մեղանչեր: Ահա ասիկ Աստուծոյ  
գատաատանէ. դիւր քո գատաատանիդ քով ու  
բաղդատէ. մտած է նաև ո՛վ է Յիսուս և ո՛վ ես  
դու. և մակարերէ քո արարքքդ: Այսուհետեւ  
արին քո ի գլուխ քո:

Վերջին խօսք մի ևս:

Յետագրութեանդ մէջ սպառնալով կը ծանու-  
ցանես հասարակութեան թէ, մտադիր ես կա-  
թողիկոսի ու թէ տարւան միջոցին մէջ վարած ըն-  
թացքն ու արարքն ի լոյս ընծայել, որով հա-  
սարակաց հետաքրքրութիւնն արթնցընելով՝ կը-  
նուսան եթէ ոչ չա՛հ, գոնէ համբաւ ու պատիւ  
ստանալ: Մարդ Աստուծոյ, եթէ գրածներէդ  
աւելի սոսկալի բաներ են գրելիքդ, չեմ կարծեր  
որ յայտարարութեանդ մէջ մտաւայած լինիս  
անցընելու. եթէ միաքո սպաննել է, ահա ա-  
ռաջին հարուածովդ սպաննելցիր, վերջիններդ  
ինչ բանի պիտի ծառայեն եթէ ոչ բովանդակ  
ազգին զայրոյթը պիտի գրգռեն քո գատապար-  
տելի գրչիդ դէմ: Հայոց ազգը՝ նոյն Ս. Աթուոն  
երբեմն կառավարող սուրբ Հայրապետի մի ա-  
ռածը յիշելով կը բաւականանայ նոյնը կրկնել.  
«Մեք ոչ փոխանակեմք զախտացեալ օչխարն մեր  
ընդ առողջ գազանի»: Հիւանդի մի բժշկուելուն  
ոյս կը լինի. բայց գազանի մի պատառիլ և ըս-  
պաննող բնաւորութիւնը անկարելի է որ ի լաւն  
փով ոլսի: Ուրեմն գագարէ քո տարապալտ

ալ չկրնար ընել, կը յաւերու Լրագիր»:

Եթէ քաղաքականութիւն բառն ճիշտ իւր  
նշանակութեամբն առնուած է աստ, կը պա-  
տասխանեմք թէ հպատակ ժողովուրդ մի որ  
ինքնօրինութիւն չունի, այդպիսի քաղաքակա-  
նութիւն մի չկրնար ունենալ. բայց միութեամբ  
և եղբայրսիրութեամբ յառաջադիմութիւն  
կրնայ ունենալ ապագային մէջ, և այս յառա-  
ջադիմութիւնն իմացական, բարոյական և նիւ-  
թական շահուց սահմաններէն անդին չանցնիր:

Լրագիրն իւր մէկ թերթին մէջ ազգային իշ-  
խանութիւն կանուանէ զՊատրիարքարանն Հա-  
յոց Կ. Պօլսոյ. բայց կը մոռնայ Կոնստ. ածականն  
յաւերուլ. քանզի ինքզինքնիս կը խաբենք երբ  
կըսեմք թէ ազգային իշխանութիւն ունիմք.  
մինչդեռ նոյն խկ հոգևորականք մեր շատ պա-  
րագայից մէջ առ ոստիկանութիւնն և առ Բ.  
Դուռն կը գիմեն. և այս դէպքերուն օրինակ-  
ներն շատ տեսնուած են և կը տեսնուին Պօլսոյ  
մէջ: Եւ այս բնական բան է. քանզի ամեն եր-  
կրի մէջ մի է քաղաքական իշխանութիւնն և  
կառավարութիւնն. հետեւաբար իշխանութեան  
մէջ իշխանութիւն, ու կառավարութեան մէջ  
կառավարութիւն չկրնար լինել: Թամանակաւ  
մեք զվիւռնայի Հայքս ևս, մեր ազգային հո-  
գաբարձուաց իշխան փառաւոր անունն կուտա-  
յինք. բայց յայտնի է թէ խիստ պիտակարար:

Գալով ազգային անմիաբանութեան, զոր  
Լրագիրն չարձեշեալ կանուանէ և ոչ հիմնաւոր,  
Տնօր Աստուած որ նա իրաւունք ունենար, և  
մեք ու մեզ հետ շատերն սխալեալ լինէինք ըստ  
այժմ մասին:

«Գոհութեամբ լսեցինք որ Ս. Էջմիածնայ վեհա.  
կաթողիկոսը Պատրիարքական փոխանորդ գեր-  
տէր Մկրեանի, Իզմիրեան գերաւ. տէր Մատ-  
թէոս Ծ. վարդապետի և Օրթագիւղի արժա. Տ.  
Սահակ քահանայի մէջմէկ սոկեղծ և արծաթ-  
եայ քառաթե խաչ շնորհեր է հանդերձ օրհ-  
նութեան կոնդակներով:

«Ուրախ եմք որ վեհա. կաթողիկոսը ազգին և  
եկեղեցւոյ հաւատարմաբար ծառայող եկեղե-  
ցականները Հայրապետական կոնդակաւ և նու-  
էրներով այսպէս կը վարձատրէ ու կը քաջալերէ:

սպառնալիքէդ. եթէ ունիս դեռ ուրիշ եղեռ-  
ներ ու զաղրութիւններ պատմելիք, թողէ՛ զա-  
նոնք քո սրտիդ խորը, և մի յանդգնիր կրկին  
յետոս հայեցում ընել աղարձանին նման. կա-  
րելի է և խիստ կարելի, որ Նորին Սրբազնու-  
թիւնը քո յայտարարութեանդ բնաւ երբէք  
կարևորութիւն չտայ բարեմտաբար. բայց դու  
յիշէ հետեւեալ առակը: Մի ծերունի և մուրաց-  
կան տէ՛րիւր քաղաքի մի հրապարակին մէջ նըս-  
տած և ճաղատ գլուխն երբ բանալով կը քեր-  
ուըտէր, հոն խաղցող մանկունք տեսնելով զին-  
քը կը թափին վրան ու ծաղրելով հետը կը խօսին.  
Էֆէնտի մի որդին կը յանդգնի մինչև գլխոյն  
մասնցի հարուածներ տալով ասել, տէ՛րիւր պա-  
պա, ձմերուկդ կարմիր է թէ ճերմակ: Խեղճ  
ծերուկը ձայն չէր հաներ բնաւ. բայց մա-  
նուկը տուն դառնալուն անմիջապէս կը հիւան-  
դանայ: Երեկոյեան դէմհայրը տուն գալով և  
եղելութիւնն իմանալով խկոյն քովը տանիլ կու-  
տայ զծերուկը, ու կը հարցընէ պաղտամոք  
թէ արդեօք մտօքը չարամաղութիւն ինչ  
արած էր. և եթէ արած է, իւր օրհնութիւնը  
տայ որդւոյն որ բժշկուի: Տէ՛րիւր դառնալով  
կը պատասխանէ. «Էֆէնտի, ես մտօքս ոչ վշտա-  
ցած եմ և ոչ չարամաղութիւն արած. խկ  
եթէ պօքոսնի տէրը (Աստուած) զայրացաւ ու ի  
պատիժ օրդւոյդ՝ հիւանդութիւն տուաւ, այն  
չեմ գիտեր»: Օրինակ թող լինի քեզ առակս,  
ահա ես խօսեցայ, և իմ պարտքս կատարելի  
ես առնելով ինչ որ կանխաւ ըսած էի իբր ճշ-  
մարիտ իրողութիւն ենթադրելու և ընդունելու  
կաթողիկոսի դէմ բոլոր գրածներդ: Այսու-  
հետեւ ես ազատ եմ զանոնք իմ ներքին գա-  
տողութեանս յանձնելու:

Հնդկական բերրութեամբ իմացանք որ ամեն Ս. Պատրիարք Հայրն ալ իւր գերա... փոխանորդին անձնուէր և խոհական ծառայութեանցն վարձատրութիւն, ակնանկուռ և ոսկեգօծ խաչ մը նուիրեր է՝:

ՀԱՅՐԵՆԻՔ

Յայանի է թէ Արտուլահեան մեծա. եղբարք՝ օգոստոսփառ Սուլթանին Լուսանկարիչքն են և այս պատուական արհեստին վերայ իրենց ունեցած քաջ հմտութեամբն ու իրենց բնական տաղանդովն երեւելի հանդիսացեալ են: Ի յիշեալ եղբարց, (որք կաթողիկ Հայոց Հակահաստնեան կուսակցութեան կրկերարբերին,) մեծա. Գեորգ, Վիշէն և Յովսէփ էֆէնտիներն ՚ի մօտ աւուրսկի Պօլսոյ ազգային խառն ժողովոյն ներկայանալով իրենց մայրենի՝ այսինքն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյն ծոցը վերադառնալու որոշումնին ու փափաքնին յայտնեցին: ուստի եղբայրական սիրով և յարգանքով ընդունուեր են, և պատրիարքական փոխանորդ գերա. Մկրեան տէր Յօհաննէս քահանայն ըստ խնդրոյ իւրեանց՝ խոստովանհայր և տանելի կարգուեր է յիշեալ աղին ու բարեհալբաւ գերդ աստանին:

—Բուժելի երկաթուղւոյն բաժնետոմսերուն վերջին վիճակահանութեան երկրորդ պարզեն (60.000 ֆր.) և ուրիշ երկու պարզեններ մեր ազգայիններէն ժամագործ Սեղբոսեան եղբարց փեմակած ըլլալն, գոհութեամբ իմացանք: Փարտի—Պոսֆորի նայելով՝ առաջին պարզեն ալ (600.000 ֆրանք) իւսկիւսար նիկողայոս սնունն անձի մը ելեր է՝:

ՓՈՒՆՁ

Քաղաքիս ազգային տարածայնութիւնն թէեւ կը շարունակէ բայց առանց որ և է խռովութեան պատճառ տայու. բնդհակառակն երկու ընդդիմամարտ կուսակցութիւնք հանդարտութեամբ կը սպասեն իրաց մօտաւոր վախճանին: մին՝ այսինքն սահմանադրապահ կուսակցութիւն՝ Բարձրագոյն Դրան որոշմանը կը պատէ: Իսկ հրահանգ ապահ կուսակցութիւնն իւր յոյսը դրած է Պատրիարքարանի միջոցաւ ընդունուած Մեծ Եպարքոսական հրամանագրոյն, որ թէև երեքշաբթի օրն յանձնեցաւ վսեմա. Տէֆթէրտար պելին, բայց տակաւին յիշեալ հրամանագրէն արդիւնք մի չգոյացաւ: Տար Աստուած որ խաղաղասիրական համաձայնութիւն մի անյապաղ հաստատուէր քաղաքիս ազգայնոց մէջ որ և իցէ կերպիւ, ՚ի միխթարութիւն ճշմարիտ ազգասիրաց:

ԱԶԳԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Իմաց կըտրուի յարգոյ հասարակութեան թէ՛ ՚ի նպատ Զմիւռնոյ Հայոց հիւանդանոցին՝ գրեթէ յերկուց ամաց հետէ կարգադրեալ վիճակահանութիւնն՝ դժբաղդ արար, յաջող վախճան մի չունենալով, այսինքն նորա տոմսակաց ամենափոքր մասն միայն վաճառուելով, նոյն վիճակահանութիւնն տեղի պիտի չունենայ: Արդէն տոմսակ գնողաց մեծագոյն մասն՝ իրենց վճարած՝ գրամբ ետ առին այն անձինքներէ, յորոց գնեալէին զտոմսական. հետեւարար նոյնը պարտին ընել նաև նոքա՝ որք տակաւին ձեռքերնին ունին յիշեալ տոմսակներէն:

ՁԱՆԱԶԱՆ ԷՆԻՔԻՔ

Զմիւռնիս, 29 Նոյեմբեր:

Բարձրագոյն Դուռն՝ ինչպէս նաև Այոթնի վիլայէթը անդարմանելի կորուստ մի ըրաւ: Մեր ընդհանուր կառավարիչ բարձրա. Էսաա փաշան ամայս 17ին զինի կարճատև ծանր և կաթուածական հիւանդութեան միտԱստուած փոխեցաւ ՚ի հասակի գրեթէ 45 ամաց: Հանգուցելոյն յուղարկաւորութեան հանդէսն ՚ի հետեւեալ օրն՝ այսինքն ամայս 18ին կատարեցաւ իւր բարձր պատիճանին արժանաւոր զինուորական փառաւորութեամբ և ուղեկցութիւն բազմաթիւ յոյժ հանդիսականաց:

Բարձրա. Էսաա փաշան, որ երկու անգամ Մեծ—Եպարդոսի բարձր պաշտօնն վարած է ամենայն արժանանորութեամբ, կենցաղազէտ, խոհական և հայրենասէր պաշտօնատար մըն էր

և յորմէ հետէ ՚ի քաղաքս կը գտնուէր կուսակարութեան պաշտօնիւ, ոչ սակաւ հոգ տարաւ վասն վարչական զանազան բարեկարգութեանց գաւառիս, և մարդասիրական քաջախելութիւններ տուաւ ուսումնասիրական հաստատութեց յառաջադիմութեանը համար թէ մահմէտական ժողովրդեան մէջ և թէ ուրիշ ոչ մահմէտական հասարակութեանց մէջ:

—Կայսերական հրովարտակաւ, Անդրիանուպօլսոյ վարդմի կուսակալ վսեմա. Խուրշիտ փաշան՝ Այոթնի վիլայէթին ընդհանուր կառավարիչ անուանեցաւ:

—Վսեմա. Սաստուլահ պէյն՝ Արդարութեան բարձրա. ատենին նախագահ անուանեցաւ:

—Յաւայի սրտիւ կը ծանուցանեմք զփոխումն առ Աստուած յարգոյ աղա Ազարիայի Սբարդալըեան, որ ամայս 19ին կաթուածի սաստիկ հարուածով մի յանկարծամահ եղև ՚ի հասակի իբր 51 ամաց՝ ՚ի մեծ ցաւ սրտի իւր բազմաթիւ ընտանեաց և ազգականաց:

—Փարիզէն Նոյեմ. 23 ամաթուով (5 Դեկաբրտ Ծրանկաց) յուղարկեալ հեռագիր մի կը ծանուցանէ թէ օսմանեան նորընտիր դեսպան վսեմա. Սաաք փաշան նոյն օրն հասեր է:

—Միւլենոյն ամաթուով կը հեռագրեն. Ռակուզայէն թէ օսմանեան զօրագնդերն յաջողեցին հարկաւոր եղած ուսեստի պաշարներ մուծանել Բիվայի և Նիքոսի ամրոցներուն մէջ:

—Աղէքսանդրիայէն հասած լուրերն կը ծանուցանեն թէ եգիպտական զօրագունդ մի՝ բաղկացեալ գրեթէ ՚ի հազար զինուորաց, յառաջանալով անխոհեմաբար Հապէշտանի ներքին կողմն ու անհարթ և դժուարին տեղ մի հասնելով, յանկարծ պաշարեալ գտնուեցան ՚ի բազմաթիւ տեղացի բարբարոսաց, որք անխնայարար ջարդեցին զիշեալ բոլոր եգիպտական զօրագունդը: Ամենացաւալին այն է որ՝ այս զօրաբաժնին առաջնորդն վսեմա. Ապրօեան Առաքէլ պէյն էր, կառավարին Մասաւլայի (ի Սուտան), ընկերութեամբ Տանիմարքացի զօրապետի մը և Զիշի կոմսին, որ կ. Պօլսոյ Աւարտահունգարիոյ դեսպանին որդին կամեղքօրորդին էր: Դժբաղդ արար այս քաջասիրտ զօրավարներն զո՛հ եղան իրենց երիտասարդական չափազանց եռանդեանը. զոր կըցուցնէին միշտ իրենց Տիրօյը ծառայութեանը մէջ:

—Յանցելում շարթու ահագին հրկիզութիւն մի պատահելով Աղէքսանդրիոյ մէջ՝ հրոյ ճարակ ըրեր է բարձրա. Խըտիվին մէկ ֆրէնկլիսանէն որ երբեմն արաքին գործոց պաշտօնարան էր: Մոյն մեծ շէնքին կից է և ուրիշ ֆրէնկլիսանէ մի, որ վսեմա. Նուպար փաշային կը վերաբերի, և երկիցս բռնկեր է. այլ գոհութիւն Աստուծոյ, մեծամեծ ջանից շնորհիւ ազատեր է: Գոհութիւն Աստուծոյ կըսեմք, և իրաւամբ. քանզի Նորին վսեմութեան ֆրէնկլիսանէն այսօրուան օրս հազիւ թէ 40 հազար վրոսայով կարելի էր վերականգնել:

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

Աֆիօնն դիւրալաճառ է միշտ: Անցեալ և այս շարթու գրեթէ 150 կողով վաճառեցաւ 140—145ի չէքին:

Բամպակին գինն 375—377 ղուրուչ է: Փալամուտին գինը՝ 70էն—150 ղուրուչ է կենդինարն ըստ տեսակին:

Ուխարի բուրդը և ֆէօքպոյան անշարթութեան մէջ կը գտնուին:

ՊԵՆՈՒՅՈՒՄ

ԱՆՈՒՇԱՎԱՆ

Բանաստեղծական ոտանաւոր գեղեցիկ աշխատասիրութիւն մըն է, բաղկացեալ ՚ի Ի՛ի երգոց, զորս արժա. տեր Գաբրիէլ Պատկանեան գիտնական ծերունին շարագրեալ է յաշխարհիկ բարբառ:

Յիշեալ հայրենասիրական գեղեցիկ վստակն՝ ուրաճալ 119 երես մատենի մը մէջ ամփոփեալ է ե. ՚ի լոյս ընծայեալ ՚ի տպարանի Տետեան, ՚ի Զմիւռնա. կը վաճառուի ՚ի գին 8 ղուրուչի:

Մեր քաղաքիս հայագի երիտասարդ յարգոյ պարոն Գեորգ Ռուպիեան, որ օսմանեան քաջաշնունտ փաստաբան և միանգամայն Զմիւռնոյ մեջ հրատարակեալ ԻՆՏԻՊՍԱՆ անուն բուրքերէն լրագրոյն հիմնադիր և զլխաւոր խմբագիրն է, գաղղիարէն լեզուաւ փոքրիկ տետրակ մի հրատարակած է հետեւեալ վերնագրով. L'Organisation du vilayet d'Aidin. այսինքն՝ Գատաստանական կազմութիւն Այոթնի գաւառին:

Այս տետրակին անունէն բաւականապէս կիմացուի նորա օգտակար և պիտանի գրութեան լինելն, ուստի եւ ուշադրութեամբ ընթերցման արժանի:

Գիւնն մէկ պէյլիք է:

ԳԻՒՆԴԻՆ ԲԱՐԵԿԱՍԸ



ԳԵՂԱՆԱՏԻ ՀՈՂՈՒԹԻՒՆ

Մարդոս զնային դրութեան (օրօրէ) շատ յոգնած ըլլալը ստակալի ախտ մըն է և զիջելուն ամենափոքրիկ շարթուով կամ զբուրութիւնը վշտալի է յոյժ. վասն զի ուր գտնուէր է անոր դեղը: — Միակ դեղը այս է. քիչ խմէ գինի, քարեղբոր, և ոգիւնց ըմպելիք: և աւելի աղէկ կըլայ որ բուրոյթն հեռուսաւնոցմէ, և ամենին չիմաս. նմանապէս խոհմէ մի խմեր, և անուտեղ թէթեթ թէթով (չոս) գոհ եղեր: Կարելի եղածին չափ մասքուր օր ծծէ ամեն գիւնը իմ դեղահատեղեան երեք կամ չորս հատ կըլէ, շատ միս կեր և համեմունք (չոս) հեռի կեցեր: Եթէ այս օգտակար կանոնները ճշգրութեամբ ՚ի գործ դնելու ըլլաս, միտքը շուտով պիտի հանգստանայ, մարմնիդ առողջ պիտի ըլլայ և պիտի մոռնաս թէ զնայ շարթուսն ունեցար:

ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՔ ԵՐԻԿԱՄԱՆՑ

Այս գործարանաց վերաբերեալ ամեն հիւանդութեանց մէջ թէ կիզեալը չափէն աւելի ջրուց կըլլան կամ բաւական չեն ըլլալ, թէ բարը կամ աւազը երկխմանց կը հանին կամ թէ տեսնոց մեղացեալ կը դոյանան մէջքին համապատասխանած մասը: Այս ամեն հիւանդութեանց ժամանակը պէտք է Հոլուտէի դեղահատեղը ամուռ տակաւ հրահանուց համեմատ և անոր սպեղանիովը շօփել երկխմանց վարի կողմը անկողին մտնելու ժամանակը: Այս դարմանը անփոքրան օրնութիւն մի պիտի մոտոցանէ, այնինչ ուրիշ դեղերը զուր տեղը գործածուած պիտի ըլլան:

ՍՍԱՄՈՒՄԻ ԱՐՈՒԹԻՒՆ

Ո՛ր և է դեղ մի չկրնար ստամբի զօրութիւնը նորոգել և աղէկեղէն զգին շուտով՝ ինչպէս այս դեղահատեղը. որոնք անբարի խանութեան կամ վատթար կերակուրէ պատճառուած բոլոր թիթուութիւնը կը վախճան և կը հասնին ՚ի լեարդն (բոս ֆէյեր), որուն գործողութիւնը կը կարգարբեւ. զիջելու սաստիկ ձգտան (բոս) դէպքերու մէջ սքանչելի ներգործութիւն մի ունի և լեղի ու ստամբի ամեն անկարգութիւնները միշտ կը բժշկէ:

ԲՈՐԲՈՒԹԻՒՆ ԹՈՒՔԱՄՈՒՆԻՑ (ԴՅՈՒՄ) ՀԱԶ ԵՒ ՀԱՐՈՒՂԻՍ

Հնչաւութեան վերաբերեալ գործարանաց հիւանդութիւնը ամեն ախտէն աւելի յաճախ կը պատահի և երբեմն աւելի վտանգաւոր է: Ասոց գործողութեանց անկարգ ընթացքին աւազանը շանները կրնան միշտ կարգադրուել Հոլուտէի հոշակաւոր դեղահատից միջոցաւ: Ասոնք շուտով կը դարմանեն արեան ո՛ր և է ատճամանակեայ անշարթութիւնը, կը թիթեթեցնեն իցուած շնչառակները, կը բարեխանեն շնչառութեան սաստիկ արագութիւնը և կարողութիւն կուտան շնչափողին ու թոքերուն դիւրութեամբ ու կանոնաւորապէս գործելու: Այս դեղահատեղը՝ իրենց մաքրողական զօրութեամբ կը սքանչելի արեան անկարգութիւններէն, և այս եղանակաւ կը զօրացնեն զգրութիւնը (օրօրէ) ընդդէմ ձիւրակն արտի, շնչարգելութեան, և ուրիշ թոքային տկարութեանց:

ՏԱՐԵՆԵՆԸ ՄԱՐԳԿԱՅԻՆ ԲԱՂԱՅՈՒԹԻՒՆՔ

Տկարութեան, թուրութեան և զնայութեան դէպքերու մէջ, որոնք որ և է բնական կամ գերբնական չափազանցութեան յարեալ են, այս դեղահատեղը պայլիւն և նորոգել ներգործութիւնը մեծապէս օգտակար է. քանզի մարտոկութիւնը կը վերահաստատէ, մարմնոյն ամեն հիւսից թափումը կը կանոնաւորէ, զնային դրութիւնը կը զօրացնէ, հիւանդին միտքը կը յարգարէ և վերապէս առողջութիւնը ձեռք կը բերէ:

Հոլուտէի դեղահատեղը ամենէն օգտակար դեղերն են հետեւեալ հիւանդութեանց համար:

- Շնչարգելութիւն, Յօղացաւութիւն, Բորացաւութիւն,
- Մախմային ախտ, Տեռաստութիւն, Յաւք արոպայի,
- Խիթ (սուճէ), Շրգողութիւն, Մեղաբեղութիւն,
- Հարբուզի, Անարողութիւն, Բարբոսում,
- Ծիրական ախտ, Գալուկն, Ախտը ընդերաց,
- Թանշ (սուճէ), Բարբախէն սրտի, Անկանոնութիւնը կուխով պարանոցի,
- Քար կամ խիճ միգրանց, Արտուրութիւն, Նոցի, Մորթային հիւանդութիւնը հիւանդութիւնը Գլխացաւութիւն, թիւնք,
- Փոզացաւ, Ափրոգիտեան ախտը, Խցողութիւնը:

Գիտե՛լ արժան է որ տպեալ Հրահանգներ կան ամեն լեզուով որոցմէ մէկ հաս կը գտնուի իւրաքանչիւր տուփին մէջ ՚ի տեղեկութիւն հիւանդաց, ամեն պարագայից մէջ:

Այս դեղահատեղը, որ կըլինուի Հոլուտէ բժշկին անձնական վերատեսչութեամբ, կը վաճառուի իւր գործարանը ՚ի Լոնտոն, Օքսֆորդ կողմուց փողոցը թիւ 533, ՚ի գին 1 և 1 ուկն շէլլին, 2 3/4 և 4 1/2 շէլլին տուփը, ըստ մեծութեան սփոց:

Խմբագիր—տէր Մարգարոս,

Գ. Լ. Մ. Գ. Պալատալըիան: